

— Վարսենիկս, զնհս, Զաքարիկս...

Աւատ քանի մ'անգամ կրկնեց այս անունները և յետոյ սեղմեց Զաքարիկը իր կուրծքին վրայ և աշքերը մոռթ առաստաղին ուղղած մնաց շնչառապու:

\*

Դալաթիոյ քարափէն, առաւտեան, կը մեկնէր շոգենսաւը դէպ ի իզմիտ, բոլոր անցորդները՝ ըլլային թուրք կամ հայ՝ կարեկութեամբ մը կը դիտէին այն դէմքը որ դէպ ի Զաքարիյէ ուղղուած կ'արտասուէր միշտ:

Զաքար՝ իր հօրը պաղ բազուկներէն բաժնուած՝ մօրը կը դառնար:

Զաքարզէն կը կորսուփ հեռաւորութեան մէջ, Զաքար նորէն կը շարունակէ դէպ ի այդ կողմը նայիլ. կը յուսայ թէ վերջին բոպէին իր հայրիկը պիտի երևայ թերեւ ամսկերուն մէջէն:

Պոլիսը կը հեռանայ, կ'անհետի հեռաւորութեան մէջ. Զաքարիկ աչքերը չէ բաժներ այն կէտէն՝ ուր թողած էր իր հայրը անկենդան:

Յանկարծ նա կը ցնցուէր՝ երբ կը յիշէր այն նիշար բազուկները որ զինքը կուրծքի մը վրայ սեղմեցին. և գիտէր ան թէ թիշ վերջ նորէն մօրը նիշար բազուկները իր մէջ պիտի առնեն զինքը:

Զաքարիկ իր գեղն հասաւ, իրմէտ առաջ եկած էր արդէն հօրը մահուան լուրը: Բոլոր զինքը ճանչցողները զլուխնին շարժելով կը փափսային իր ետևէն.

— Թշուառ տղայ...

Գիտէին թէ մօրը կեանքի ժամերն ալ համբուած էին:

— Զաքարիկս, Աւետս, կը կրկնէր վարսենիկ, երբ պատանին իր հիւանդ մօրը սենեակը մտաւ. ու դժբախտ կինը զաւկին դէմքին վրայ կարդաց մահուան անկողնէն՝ թէ Աւետը ալ պիտի չդառնայ:

— Զաքարիկս, Աւետս, Զաքարիկս, կրկնեց վարսենիկ իր բազուկներուն մէջ առած իր զաւակը:

Փոքրիկը ժամերով քնացած մնաց հոգեվարքի բազուկներուն մէջ, զլուխը մօրը անկենդան կուրծքին վրայ...

Հ. Մ. ՊՈՏՈԽԵԱՆ

## ԵՐԴԻՔՆԵՐՈՒՆ ՏԱԿ

Աւարուն

Երդիքներուն տակ քանդրւած հիտերու՝ Տրամութիւնը գես կը յածի յուլօրէն. Եւ կը լուսեմ Տասապակին Զահերու Եղերերգը՝ որ կը հծեն տըրտասորէն:

Լյութուածներու կարաւաններն պարտասած, Գրուններէն նոր Ալէտիքի քամաքին կ'անցնին տրտում, ուղեկորդյոս, մըտայած, Ուսերնուն վրայ առած բնոր լուս Յաւին:

Արինահոտ խրճիթներու սրգաւոր Երդիքներուն տակ Ե՞րբ պիտի ալ զադրի Հոգիներու հծերի տըրտասոր:

Խոպաղութիւն խաղաղութիւն հեռակայ Հնձաներուն, հիւպակներուն հայրէնի. Վաղուան Յոյսին նաճանչք ցաթեր է ահա....

## ՄՈՒ Մ'Է ՀՈԳԻՍ ՊԱՆԴԻԿԻՆԸ

Ծովուն կապոյտ ջուրերուն վրայ անսահման՝ Վերջալոյսի հով մ'ամենի կը սորայ. Ցուզմունքները կոհակներուն մեղմածայն՝ Հըպանցքներէն մըսկոտ հովին կարթնայ:

Ծովեղերքին աւազներուն վրայ չոր Աւեները ալ կը ժրթթան ուժնօրէն. Օ, կատղիք է ծովի այսանար, ահանոր. Հովերն վայրի ջուրերն անծայր կը լըլկն:

Պանդուխտ հոգիս ծով մ'է արդէն ալեկոծ. Խդձերն, յոյսերն քայրայոեր ու մնոեր են. Խոլ ցաւերու կոհակները մշտակոծ'

Եղերին անոր լուս կը քերեն յամրաբար. Հովերուն ախս որ ծովերն կը փոթորկեն, Դժմէտ ցաւը կ'ալեկոծէ հոգիս յար....:

ԿԱՑՄՈՒԽԵԱՆ